

նաեւ շ, յ, ց նախդիրներուն առջեւն ալ ապա-
 թացը կը գրուի, այսպէս՝ շոյս, յորտեան, յիջե-
 լան, ցորդ եւն., որոնց մէջ ապաթացը բար-
 թովն անպէտ եւ աւելորդ է: Այսպիսի նորու-
 թիւն մին է դարձանք՝ Տպիւրէնի մէջ Ֆրէնկոյի
 (.) տեղ, Վէլկոյի (.) գործածութիւնն՝ ըստ եւրո-
 պական լեզուաց:

Ցպագրութեան մաքրութիւնն ալ գոյգն
 նշանակութիւն չունի դասագրքի մը համար. թե-
 եւ առաջինպէս գործոյս տպագրութիւնն բաւական
 մաքուր է, բայց գրքին վերջը նշանակուած էջ
 մը տպագրական սխալներէն դուրս կը մնան տա-
 կաւին բազմաթիւ վրիպակք եւս, որք դասա-
 գրքի մը համար շատ վնասակար են:

Խօսքերնիս ամփոփելով կ'ընենք. իւր թե-
 րութեամբքն հանդերձ ունի դասագիրքս իւր
 շատ մ'առաւելութիւնքն ալ, մանաւանդ՝ իւր
 հիմնական աւանդման կերպը, որ կը յուսանք
 թէ շատ դիրութիւն եւ օգուտ պիտի մատու-
 ցանէ թէ՛ այակերպիս եւ թէ՛ ուսուցչին, մանա-
 ւանդ՝ եթէ նոյն գրութեամբ գործքիս շարու-
 նակութիւնն ալ հրատարակուի Յրք. հեղինա-
 կին կողմանէ:

Հ. Գ. Հ.



ԱՅԳԱԳՐԱԿԱՆ

ԱՅԳԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՅԿՆԵՐԻ
ՏՐԱԳՅԱՆԻ ԿՆՆԱԿՆԵՐ ԳՐԱԳՐՈՒԹ

Ամպին կուտալը թաթուռու նշան է.
 Ուր տեղ նաց, ան տեղ կաց.
 Բարկ քայտալը իր ամանը կէրէ կու.
 Աստուր մալին տէր մի ըլլար.
 Ուրից բարակ է անկից թող կտորի.
 Աստաման ունի երկու տղայ. մէկը սելիկ մէկը պելիկ.
 Նաւալը սելիկին ալ պելիկին ալ.
 Մորդուն ամէն քսածըայի ըլլայաւ ւնեւերը տեղի միայն.
 Ամէն լուս տեսնողը նաթի չէ.
 Օգս նետեցի եայլս կահեցի.
 Կրակը ընկած տեղը կ'երկ կու.
 Չունը ընդմակ է ամմա կ'ընթիւն իման մտտուն կու.
 Համբերութիւնը կենաց է, ամմա շատն ալ տանջանց է.
 Համբերութեանը շատը էշուն վայելէ կու.
 Համբերէ պապան քեզի քուն քերէ.
 Ամէն մարդ իր փոսը պիտի ւնայ.
 Խաճող մի ըլլար կը կահուիս, թմծոր մի ըլլար կը կտիտուիս.
 Ամէն ծաղիկ հոտ չունի.
 Անէ՛ օրը վաղընկուց, աղէկ տղան պատիկուց.
 Տպին երես տալու ըլլաս, ստատան ալ նեղը կ'ուզէ.
 Համբն շփշած ծովը ֆոնթայ չ'ըլլար.
 Մարիլու մօտ նողո մոմին լուսը զօրաւոր կ'ըլլայ.
 Մեղքը լալով պարտքը տալով.
 Ընը էշուն քով կապես, նա ատօքը, նա փառօքը.
 Մուտին ծրագը մնչնու կէս զինքը վառի կու.

Մոկ ու նոց սիրտը քաց.
 Համս ընդունը լուս ակունը պէտք է.
 Մոկին անուք չ'ըլլար.
 Աջէն ազանց, կային կերպը.
 Շատանը իր սովը լուս չը տար.
 Ցած էշուն վրայ ըլլայ նեմուի կու.
 Զէնկերին դմակը մինս կ'ըլլայ. ամէն պակաս ծածկէ կու.
 Կոկապող հարուն իման շատ կու տան.
 Մէկ տունը երկու կեսուր ըլլայ նա, նարսին քանց ա-
 ռալ չ'ընթար.

Մուտին տունը էրեքսա մարդ չընաստաց.
 Քիրտը եղ շատ գանկուն ըլլայ վրան քտէ կու.
 Դուն կ'երթայիր. նս կու գայի.
 Առաջ ամէ, վերջը կոկապ.
 Մարդուն աքթը քիւլ անիկ աղէկ է, քան թէ անունը.
 Օրուն օր կ'ախիք՝ իոգին չ'ընար.
 Մորոքը քիչին ալ ունի.
 Գեղ առաւ քայտը ծակեց.
 Չնեւ չի գիտեր, վրտաք ծնարէ ի ձգեր.
 Աստուած որքմած է բողոք անօթի կը մայ.
 Լակալը տար տար կ'ուտի.
 Ուզան ընթանը կ'ըման կով է.
 Ծա խմեցի զուն գնմուցար.
 Յորինին նակը ծառ մը չէ, քայց վրայէն ինտուր կը մտնի.
 Ժծծով մարդ թէրպէտ ըլլար նա, էշուն ալ մարդու սը-
 ռայ կ'անցնէին.

Մեծնողի հոգուն աղօթք ընող շատ կ'ըլլայ.
 Մեւ հողը գէշ ալ պարտկէ կու աղէկն ալ.
 Աստուած լեռը կը նայի. ծունց անոր կէտէ կու սայ.
 Գառին դաստաղը գալը ըլլայ նա, գառը տայմա նախ-
 տուց կ'ընէ կու.

Մեղքը բնորոք մարդ կը լզէ.
 Լալով որքալով մտնող չ'ողջմարդ.
 Մէկ թուրով կրակ չի մարդը.
 Ծա քուն բախտս արթուն.
 Մարդ մե իր մին քստուն տարի կը քէ մշտանը.
 Եանը նոտ արեւկամարդը, որպէս զի քեզ չիսածէ.
 Չգողաց, չըտեսնողն առի.
 Ողջ հաւը մտած խօսողն աղէկ է.
 Աշխատասէր մարդը քունին մէջ անգամ կը գործէ.
 Ծա մեղաւոր զուն մեղաւոր. արքայութիւն ո՛վ երթայ.
 Նոր հագուտին կարկտան չի վայելիր.
 Առաջ պելիկ. ետքը տեղի, ետքն ալ կ'ընէ.
 Ծահուտին որ ֆոսմանը գտնէ Զրիստոս նորէն կը խաչէ.
 Գլուխը գարկած գործը մի ըսեր, ոն որ պէտք է ան ըրէ.
 Հարուստն ու աղքատ, նեւսնին տարբարն է մէկ պա-
 տանք.

Ժաղիկը ծաղիկն նախկը կը քայտի.
 Առաջ նագ կ'ընէ. վերջը հագ կ'ընէ.

Հասարեց
 ՆՇԱՆ Գ. ԽՏԵՇԱՆ

